

յօրինուածը , նոցա կազմակերպութեց
և փոփոխութեանց գերը . գործարա-
նաւոր և կենդանի , այն է տնկական և
կենդանական էութեանց , նոյն ինքն
մարդոյն զարգացումը . Բայց Աստղա-
գիտութիւնը մեր առջեւ կը պարզէ
Տիեզերքը իւր համայն մեծվայելու-
թեամբ . մեղ կ'ուսուցանէ նորա կազ-
մութիւնը եւ հյակապ պատկերի մը
մէջ ամփոփելով նորա հազարաւոր
ազգի ազգի տարերքներն , հասու կը

նէ զմեղ այն օրինաց , որով աշխարհ
ներն կը կառավարին .
Բարձր գիտութիւն , որոյ ճանօ-
թութիւններն իրաւէ , որ նիւթական
տեսութեամբ զմեղ կը փոքրկացնեն .
այլ սակայն միւն նոյն գիտութիւնն է ,
որ իմացական եւ բարյական մարդն
կը բարձրացնէ մինչեւ 'ի գիտութիւն
Տիեզերական ներդաշնակութեան եւ
մինչեւ 'ի նկատողութիւն անհունու-
թեան .

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒԹՈՅԻ ԲՆՈՒԹԵՆՔ

ԱՅՈ', Որ Էն երկրագեալ՝ Աստուած անտես մահացուաց .
Սակայն համայն աներեւոյթ՝ 'ի ցոյց տհեղ իւր փառաց
Զի՞նչ անբարբառ ինձ ընդ առաջ վըկայք 'ի մի համախումբ .
Զայն տուք աղէ , երկին ու երկիր , դու ովկիանդ ալէծուփ ,
Եւ դուք աստեղք ո՞ր ձեռն յեթերս կախեաց զլապտերսըդ պայծառ .
Ո՞ր զուկեհիւսդ պարզեաց շղարշ 'ի քեղ՝ գիշերդ լուսավառ .
Երկինք , ով խորք մեծութեան , ով վըսեմութիւն անզայման ,
Ի քեղ դրօշմեալ գերագունին յաւերդ կընէք էութեան ,
Այնմ՝ որ ըզզաս էարկ 'ի սփիւսս անհունութեան մշոակոյ ,
Զերդ ըզփոխ ջերմ աւաղին որ ընդ ոտիւք ցանեալ կայ .
Եւ դու ով ջահդ կարապետեալ յարշալուսցին վարդագոյն ,
Զքնաղագեղ արփիդ լուսոյ , յաւէտազըսւարձդ զերդ գարուն ,
Ո՞յր հրամանաց լեալ ակնածու՝ յալուց խորոց ովկիանուն
Ծագես 'ի վեր սփուել 'ի մեղ ըզձառագայթուրդ բեղուն .
Հնդ այգս այգուն քեղ ըսպասեմ , դառնաս անդրէն ճսիածեմ .
Թէ Էս իցեմ որ ըզբջան քում ընթացիցըդ գըծեմ .

Եւ դու անսասստ մրրկածնեփդ ծով , որ կոհակացըդ մղուցք
Ցար 'ի ձըգունս կպանել զերկիր յորձանապտոյտ անդունդ ջուրց ,
Ո՞ր ըզսահմանըս քո չափեաց հողցս 'ի ծոց արդաւանդ .
Հնդ վայր ճկնիս դու խոլտակել ըզլթայիցդ պարաւանդ .

Թափ ընդ ցամաք հրոսեալ խուժեն վէտ վէտ ալիբդ ամեհի ,
Այլ բեկանին ահագնագու ընդ ժայռ եւ խութ անարի .
Հար ըզմիմուցդ ըզպատուհան՝ ոյց ճոխութեանց ՚ի խնդիր
Թափառ զալեօբըդ չարանենդ զոգիս զընեն ՚ի կըշիռ :

Աւաղ եւ յո՞ սլանան ողորմ նոցին աղերսք մաղթանաց .

Աչք անդ յերկինըս վերակնեն , պատսպարան թշուառաց :

Անշունչ բնութիւնն որ բարբառին ՚ի մեծ տագնապ վլտանգին ,

Զծղիսն ՚ի վեր տայ ամբառնալ , առ ապաւէնըն վերին .

Նուէր ուխտից , զոր սիրտ ՚ի հոյն մոլեալ անբաւ՝ փոյթ ձօնէ

Ա՛ռ էնն Աստուած ամենագութ , ցայնժամ անյուշն ՚ի նմանէ :

Սշոտաբարբառս այս Ցիեզերք առ նոյն կոչէ զիս Աստուած ,
Նորին երկիր ըստանչելեաց հոչակէ զիառս մեծապանծ .
” Ո՞ այլ իցէ որ զիս պՃնեացն , բարբառի նա ձայնարձակ ,
” Ո՞ այլ իցէ ոք քան եթէ զոր ինձ հիմունըս էարկ .
” Առանց նորայն ակնարկութեան լընուլ զիարիսդ չեմ ատակ ,
” Ինեւ առ քեզ յորդեալ զեղուն պարգեւք նորին անքանակ .
” Թէ զիւր բացցէ զառատ ըզձեռան՝ ծաղկունք երթինց թօթափին ,
” Եւ պՃնաղարդ ՚ի շնորհ անոյշ՝ ծաղը արձակեմ խնդագին :
” Նոյն ինքն ՚ի պսակ անյագ մշակին անբաւ երկանց քրտնառուք ,
” Ի կյս ափանց Եդիպտական , յարգանդ անբեր եւ արուգ ,
” Հրաման ուխղից կարդայ Նիւեոյ՝ զեղեալ արտաքս յիւր ափանց ,
” Ընդ հրոս ալբացն՝ ՚ի գաշտավայրոս սփուել զիմ տուրս մեծադանձ ,
” Ի փոքունս իսկ մարթէ նորա ՚ի ծանօթումըն քեզ գալ .
” Ա՛ռ ՚ի քընին ըզջառն եւ եթ՝ բուսեալ ՚ի ծոյն իմ ծաւալ .
” Ա՛յն ինչ հիւթիցըն խոնաւուտ յարմատս հեղեալ լինջ նեկտար՝
” Ըզնոյն գալար ըմպեն ուղէշք առ ՚ի բընոյն յոգնավառ .
” Եւ ոստք եւ ճիւղք աճումնաձիգ մատուրւակեն նոյնդունակ՝
” Ծառաւահիւծ խիտ տերեւոց զանմահութեանն օշտրակ .
” Մի ընդ նըշոյլս պտղոց իւրոց ՚ի զարմացումն ըմբռնետլ՝
” Խոտեր ըզտունկըս զայսոսիկ նուազունս ՚ի գեղ եւ ՚ի փոյլ ,
” Խուժման երկչուտ եւ ստուերանիստ , ամբոնի գըձուձ եւ տկար .
” Թէ դիտիցէս ՚ի վեր հանել զցժ ըզնոցին կենարար՝
” Զաւուրս կենացդ յերկարեացեն ՚ի ձիգ ամաց ՚ի շըջան .
” Եւ ընդ սուղ կեանըս նոցին մի ցաւագնեսցիս ընդունայն .
” Բոյսք ամենայնք ընդ բողըովնելն ունին յինքեանս ՚ի պահեատ՝
” Ըզնեադայ նոր սերնդոց զմատաղաստունկ զարմն յաւէտ .
” Յորոց մէն մի գտանէ զանշուշտ առհաւատչեայն իւր տոհմից ,
” Ի խոնաւուտ մայրագորով յարգանդ ծոցոս բարելից ” :

Այսպէս երկիրս արձակէ ձայն , եւ հիասքանչ ՚ի լուր նորին ,
՚ի նշմարելն իմ զայս հանգոյց՝ զառ ՚ի մրտացս անքննին ,
Զանչափ անչափ էից հուլից ըզպարաւանդ միութեան ,
Կլուզանդակ գոյից վարումն յաւէտ ՚ի նոյն ՚ի վախճան ,

Եւ զհամոշունչ դաշնակցութիւնն ընդ օրինօք բնութեան ,
Ամենուրեք զհամսհաւաք տեսանեմ զաջն Աստուածեան ,
Եւ մեծապէս ըստանչանամ ընդ խորհրդոյս միտոթիւն ,
Ոչինչ ընդհատ ՚նդ իմաստութիւնն եւ ընդ յատակ պարզութիւն :

Ա-Ե-Կ-Ի-Կ Կարապետիան
Կ . Պօլեցի
Աշ . Ժառ . Վարժարանի:

ԼՈՒՓ ՌԱՍՏԻՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԵՏՑՈՆԻ

(Հարունակութիւն և վերջ : տես թիւ 7+)

ԱՅՆ վայրինքն , երբ Պիւֆոն իւր աշխատութիւնը կ'ուզեր վերջացնել , համօրէն նշրոպաց այս մեծ գիտողն , բնութեան այս եռանդուն մատենագրին համար իւր բարձր զարմացումն կը յայտնէր : Նորա յաղթութեան բան մը չը պականէր :

1771 ին , երբ Պիւֆոն ՚ի Սոնդուր կը բնակէր . Անձլվլէրի կոմոք ՚ի մուտս Սիւզէոմի նորա համար արձան մը կանգնեց այսու արձանագըրութեամբ : “ Սա բովանդակ բնութիւնն յինքն կ'ամփոփէ ո . (Naturam amplexitut omnem) :

Լուի Ժեր Խագուրութիւնն պանծոցը այս մեծ մարդոցն իւր բարձր յարգանաց առհաւատչեան յայտնելու նպատակաւ : Պիւֆոնի երկիրը կոմունթեան բարձրացուց , այս պատիւը Պիւֆոնի առանձնաշնորհութիւններ կը տար , բայց նաքանաւ յօդուտ իւր ըստորածեց :

Ֆրանսական Ակադէմիան 1753 էն ՚ի վեր պարտք կը համօրէր Պիւֆոնը իւր ժայն հրաւիրէլ , ուստի Սէնի ալքեմիկուկոպուր մեռնելուն պէս համահաճ հաւանութեամբ անդամ անուանեցին զայն : Պիւֆոն նոյն տարեցն Օգոստոս 25 ին այս հոչշակաւոր ժողովն մէջ բազմելու գալով բազմաթիւ ունկնդրաց ներկայութեան իւր ոճոյ վերայ զրած ձառն արտասանեց : որ Ֆրանսիոյ գործութեան ամենագեղցիկ նախատիպներէն մին է :

Պիւֆոն ասենարան էր , իւր առնի և քաղցրահնչեն ձայնը , գեղեցիկ զէմքը , վայելուշ կերպարանքը , ասացուածոց աղուութիւնը անդիմադրելի հրաւիր մը կը տային իւր խորելուն և ունկնդրաց մոտաց մէջ յուղումն ու զարմացումն կը զարթուցանեն :

Պ . Գոնտամինի (1) Ֆրանսական Ակադէմիան ընդունուելուն առ թիւ խօսած ճաւիրն՝ Պիւֆոնի տուաւ պէրճախոս պատասխանը ամեն ուրիշ կը միջուի : Մէք եւս պէրճախոսութեան սոյն փառաւոր հատուածը յառաջ պիտի բերեմք :

“ Որուք երկու կիսագունդներն ընթացաք , ընդ ծով և ընդ յամաք յածեցաք , այն հրաբորքոք լեռանց ամպածըր գագաթներն բարձրացաք , ուր յանիստենական սառացըք , ստորելիլիւայ հուրը եւ միջրեայ տապ հաւասարապէս կը տիրէն : Դուք անձնատուը եւզք այն փրփրադէղ սահանաց գահավէժ դարաւանդներուն : որոց առ կախեալ Ըսւրելը գողցես ամգերէն ՚ի վայր կը հոսին քան թէ երկրի վրային զիլ ՚ի զիլ կը հորովին : Դուք այն ընդարձակ անապատները խորամիւցաք , ուր հազիւ ուրեմն մարդոց հետքեր կը նշմարուին : ուր ամենաշորին ըսութեան ընդէլցած ընութիւնն զահի հարաւ տեսնելով զձեղ զառաջնին , որ զինքն կը հարցաքննէ : Վերջապէս ՚ի մի բան դուք միմիայն փառաց համօր ոոկոյ ծարաւով տքնողներէն աւելի ձգնեցաք : Ահա այսպէս կը ճանաչէ զձեղ եւրոպա եւ այսպէս պիտի ճանաչէ ապագայ սերունդը :

Պիւֆոն Ակադէմիայի մէջ ուրիշ ճառեր եւս արտասանած է : Շաղըլիւքսի ասպետ Պ . Վարշ-

(1) Շարլ-Մարի առ լու Գոնտամին : 1701 ին Փարիզի մէջ ձևաւ : Սա սինուորական առաջիւցն աւաշուելով ուսման նույիւն իւր անց : զնաւուան ճանապարհորդութիւններ ըստու : 1736 ին Գոնտին և Պուի հէտ երիր Յեն ուսուցան համար Փերու դիլուսայա , և 1774 ին ըսկամանշաս : Բայց մոլիս գիտական գործեր նույն է :